


4680

A 6.

Zügelpunkte



1930

1039

5329



«ԳՐԱԴԱՐԱՆ» ԱՆԽՈՎՅԱՆ ԱՅԱՑՅԱՆՀԱՐ
Ա. ՀԱՐՔ

No. 6

ՀԵՐԱԿԱԲՆԵՐ (3)



Թարգմ. Հունգարերէնի

Հ. Մ. ՊՈՏՈՒՐԵԱՆ

Տպ. Ֆրումասաս

894.54.6

2-57

1930

Զ. ԲՈՒԺՈՒՄ

03

22578

Թ Ա Փ Ի Կ Հ

894.5118

Հ - 54
5

Հ Յ Շ Ր Ո Ւ Յ Շ

Ա նդամ մը աղքատ մարդ մը իր կնոջը
հետ տօնավաճառ գնաց. Անսնք ճամ-
րան գեղեցիկ պարտէզի մը հանդի-
պեցան կինը ներս նայելով ամռւսինին բսաւ.
—Սիրելի ամռւսինս խակոյն կը մհանիմ
եթէ սա թօփիկ աղցանէն չուտեմ:

Վախցաւ խեղճ մարդը, խևոյն ցանկապա-
տէն պարտէզ ցատքեց և ափ մը աղցան ժող-
վեց: Երբ ցանկապատէն գուրս պիտի ցատքէր՝
իր առջեւ տեսաւ պարտէզին տէրը, որ չոր կա-
խարդ մըն էր: Վախէն զողաց խեղճ մարդը և
աղցանց կախարդին որ ներէ իրեն:

Կախարդը բսաւ.

— Աւա, բան մը չպիտի ընեմ, բայց խօսք
ռուսը որ երր զաւակ մը ունենաս՝ ինձիպիտի տառ:

Խոստացաւ մարդը և ահարենիած դէպի կի-
նը վազեց: Ծառ չանցած աղջիկ դուռկ մը ձը-
նաւ Այդ օրն իսկ մէջտեղ ելու կախարդը աղ-
ջիկը տառ գնաց և անունն ալ Թոփիկ դրաւ
ու մեծ, բարձր աշտարակի մը գագաթը բան-
աց: Աշտարակը ոչ զուռ ունէր և ոչ սանդուխ:
Ժիայն մէկ պատուհան ունէր, կախարդը երը
վեր ելլեկ կ'ուղեր իը պառար:

— Թոփիկ, վարսերդ վար ձգէ:

Գեղեցիկ աղջիկը վար կը ձգէր վարսերը որ
մինչեւ գետին իր հասնէին, կախարդը վարս-
ըուն պլուելով վեր կ'երթար և նոյն կերպով ալ
վար կ'իջնէր: Անդամ մը երր այս ոսկեգոյն մա-
զերուն ոլլոււած վեր կ'ելլեր՝ թաղաւորին տղան
ձիով անտեղէն կ'անցնէր: Ան պահութեցաւ մօ-
տերը և երր տեսաւ որ կախարդը վար իջաւ և
մեկնեցաւ՝ ինքն ալ բարձրաձայն կանչեց:

— Թոփիկ վար ձգէ վարսերդ:

Թոփիկը կախեց վարսերը և տղան
ոսկեգոյն մազերուն պլուելով ինքն ալ
վեր ելու, Թոփիկ ուրախացաւ, անոր
կերակուր և ըմպելի տուռաւ և ժիայն
իրիկուսն զինքը վար մէջրաւց: Բայց երկ-
րորդ երրորդ ըրբ որդիս եկաւ թաղաւորին

տղան և սկսան խորհիլ թէ ի՞նչովէս կարելի է
Թոփիկը ազատել աշտարակէն: Ան ամէն օր մե-
տաքսեայ թաշկինակներ բերաւ, որպէսզի Թո-
փիկ անոնցմով պարան մը հիւսէ և վար կա-
խելով՝ ազատի այս արգելաբանէն:

Օր մը, թաղաւորին տղան կորանցուց իր
զմելին, կախարդը զայն գտաւ և վրէմը առնե-
լու համար անով կորեց Թոփիկին սոկեզայն
վարսերը և զեղեցիկ աղջիկը տարաւ ամայի
տեղ մը նետեց: Հավը Թոփիկին սոկեզայն մա-
զերը օդին մէջ տարագնեց և մէկ թելը թա-
ղաւորին տղուն պատուհանը գնաց ու պատմեց
ինչ որ պատահեցաւ Թոփիկին Թաղաւորին
տղան իսկայն իր նմոյդին վրայ ելու, ոսկեթել
մազը ունջեւէն թանելով գնաց այն ամայի տեղը
ուր Թոփիկ միայնակ կ'ասպէր Թաղաւորին ար-
գան նմոյդին վրայ իր քավիկը նսակեցւց գեղե-
ցիկ աղջիկը և տուն տանելով կ'սութեան տառաւ:

Երր գարունը եկաւ ոսկեզայն մազերը ար-
գէն երկնցած էին ծառ շատեր հեռու երկիր-
ներէ կու գային այս հրաշալի մազերը զիտելու:



Յ Օ Թ Լ ՈՒ Կ Լ Ի Կ Ն Ե Ր Լ

Ա

յծ մ՛ր հօթը ուլիկ ունէր, Զանոնք շատ
կր սիրէր, և չափէն աւելի ուշաղիք
էր որ անոնց փորձանք մը չնանդիպի: Անզամ
մը ստիպուած էր քաղաք երթար, որովհետեւ իր
հետ չէր կրնար տանի զանոնք՝ սենեակի մը մէջ
դրաւ և զուռը լաւ մը զոցեց անոնց խստիւ
քանձնարարերով.

—Փոքրիկներս, երբ իմ ձայնս կ'առնեք և
կը տեսնէք որ ձերմակ ստքս զրան վրայէն ձն-
ցից ցայց կու տամ, ա'յն տտեն միայն վստահ ե-
ղիք որ ձեր մայրն է զուռը զարնողը, և ա'յն
տտեն միայն զուռը բացէք:

—4—

Պատուէրները տալէ ետք մեկնեղաւ Այծր
որպէսզի ուլիկներուն աղ րերէ, որովհետեւ ա-
նոնք ազր շատ կր սիրէին:

Սակայն շար Գայլը լասձ էր Մայր—Այծին
իր ուլիկներուն առաւած պատուէրներու:

Երբ Այծը քաղաք մեկնեցաւ՝ Գայլը ինք-
նիրեն բռու:

—Աղուոր նախաձաշ մը պիտի ընեմ հի-
ման կրնամ ձայնս փոխել և Մայր—Այծին ձայ-
նին նմանցներ բացց ի՞նչ պիտի ընեմ սարքս, որ
ձերմակ չէ, այլ՝ սեւ:

Երբ այսպէս խորհելով կ'երթար հացագոր-
ծի մը տան պատուանին առջեւէն՝ միտքը լաւ
դիւտ մը ինկաւ: Խսկոյն փուռը մտաւ, հացա-
գործը վախէն լեզուպատառ եղած ներս փախաւ,
Գայլը արդէն անոր վնաս մը պիտի չնասցնէր
որովհետեւ ոչ թէ մարդու՝ այլ ուլի միսի ա-
խորմակ ունէր:

Գայլը անմէրիչապէս ալիւրին մէջ թաթիսց
ստքերը և զանոնք ձերմկցուց Ցեսոյ Այծերուն
տնակը գնաց գուռը զարկաւ և բարակ ձայնով
մը բաւ:

—Զիս ներս առէք, սիրուն ուլիկներս,
մայրերնիդ եմ:

Ուլիկները պատասխանեցին:

—Եթէ մեր մայրիկն ես, առջեւի ստքը
ցուցու'ր մեզին:

Գայլը այիւրոտած ոտքը ցոյց տուաւէ ու-
միկները ուրախացան որ իրենց մայրը եկած է։
Դուռը բացին Գայլը ներս մտնելով յարձակե-
ցաւ անոնց վրայ ի զոււր ուլիկներէն ոմանք
անկազնին տակը մտան և միւսները սեղանին
փրաց երան Գայլը մէկիկ մէկիկ բոլորն ալ ըռո-
նեց և կերաւէ Միայն մէկ հատը չկրցաւ գանել՝
որ գաղտնի տեղ մը պահուըտած էր։

թ

Մայլ—Այձը տուն զարձաւ, տեսնելով որ
դռար բաց է խկոյն այլայլեցաւ։ Արտասուելով
ան իր ուլիկներուն ձայն տուաւ, բայց ի զու՞ր,
ոչ մէկ պատօնիսան զանոնք փնտռեց գարանին
ու անկողինին մէջ, սեղանին տակը բայց անոնց-
մէ ոչ մէկը դաւաւ։

Կերջապէս պատէն կախոււած ժամացոյցին
զանակը բացաւ, ուլիկին մէկը հոն կեզած պահ-
ուըտաւ էր՝ ստրափէն զրեթէ կիսոմեն եկած։

Մայլ—Այձը զայն դռը հայնեց կերակրեց,
ջուր խմցուց և երր ուլիկը ուժ տառաւ՝ պատմեց
ինչ որ պատահած էր։

— Կեցի՛ր դռւն չար Գայլ, բառէ Այձը, ան-
շաւշտ օր մը պիտի հանգիպիս ինծին

Գուրս եղան, պարտէդ գայլն, ի՞նչ տեսնեն
հոն, Գայլը խնձորենիի մը տակ կը քնանայ,

ա՞յնքան կերած է, որ գրան շարժելու կարուղա-
թիւն խկ չէ մնացած։

Մայլ—Այձը ըստ իր ուլիկին։

— Զաւաշկա, գնա մեծ մկրատը բեր։

Ուլիկը մեծ մկրատը բերաւ։ Մայլ—Այձը
ձեղքեց Գայլին փորբ Փորէն ի՞նչ ելլայ ագէկ։
Ուլիկները մէկիկ մէկիկ ողջ առողջ դուրս երան
և իրենց մօրը չորս կողմը ցառելուացին, խելացի
մօրերնուն ձեռքը և երեսը համբուրեցին։

Մայլ—Այձը պարտէպին ամէնէն ծանր քա-
րեր ժագվեց և անսոնցմազ լեզուց Գայլին փորբ,
յու մը կարեց։ Յնուոյ ուլիկներով միասին տուն
երթալով՝ անեից դիտեցին թէ ի՞նչ պիտի ընէ
Գայլը։

Երր Գայլը արթնցաւ՝ շատ ժարաւցած էր։
Դէսի աղրիւրը աւզեց վազեր բայց չէր կրնար,
որովհետեւ փորը ծանր քարելով լիցուած էր։
Հազիւ ջրնորին մօտեցաւ ու երր զայլէն ջուր
պիտի խմէր՝ փորի ծանր քարերը զինքը
վար քաշեցին, հաւասարակշռութիւնը կորսնցուց
և ջրնորը իցնալով խղղուեցաւ։

Մայլ—Այձը իր ուլիկներուն հետ երջանիկ
օրեր անցուց և այլեւս բնաւ առանձին չմողուց
ուլիկները երր ստիպուած էր՝ քաղաք երթալ
զանոնք ալ միասին կը տանէր։

ՎԱՐԴՈՒՀԻ

գնաց որ նամի թէ ո՞վ է այս ձայնը հանողը ի՞նչ տեսնէ հոն, հարիւր տարեկոնն պառաւ մը նստած էրքէն զիմաց կը մանէ:

Թագաւորին աղջիկը այս աշխատանքը սիրեց և պառաւէն խնդրեց որ իրեն ալ սովորեցնէ մաներ Պառաւը յանձն առաւ: Թագաւորին աղջիկը ճախարակին քով նստաւ և հազիւ թէ իկիկը ձեռքը առաւ որ մանէ՝ ձեռքը մտաւ իյիկը և քնացաւ: Զար յաւերժանարոր որ պառաւը կերպարանքով եկած կը մանէր՝ ծիծաղերով անիմեց վարդուհին որ քնանայ, բայց իրեն հետ քնանայ նաև ամբողջ ժողովուրդը պարափ ամբողջ բնուկչութիւնը:

Այդպէս ալ եղաւ, այդ վայրկեանին քընոցն թագաւորը, թագուհին, խօնանոցի խոնարարները, պարատին ձիւուրները, և նոյն խել աղաւնիները: Միայն ծագիկները չքնացան, առան ք մնեցան և բոլոր բերդը ծածկեց վայրենի վարդը և այնպէս մը ծածկեց պատերը որ մարդկացին աչքը ծագիկներուն ետեւ բան մը չը կրնար տեսներ:

Անդամ մը հարաւային թագաւորներէն մէկուն որդին այս կողմերը թափառերով, հետաքրքրուեցաւ թէ վայրենի վարդենին ի՞նչ բանը ծածկած է: Թէեւ մացաները և փուշերը կ'արգիլիին, բայց ան անվախօրէն կտրեց բոլոր


Նպամ մը թագաւոր հրաշալի աղջիկը մը ունեցուեւ Ռւրիսացան թէ թագաւորը և թէ թագուհին, վառաւոր մկրտութիւն մը ուզեցին բնել, որուն հրաւիրեցին առանեւերկու յաւերժանարուիր Տասներես երսրդ որ չար էր՝ չիրաւիրեցին: Ան չեկաւ, բայց սուստիկ սիս պահեց արքաւտաւստարին վրայ:

Մեծցաւ թագաւորին աղջիկը գեղեցիկ էր ան նայ բացուող վարդի մը պէս և այդ պատճառով Վարդուհի զրին անունը:

Անդամ մը աղջիկը երս թագաւորական պարտի սրանին մէջ կ'իրթեւեիլը, սենեակինեւըն մէկէն առարօրինակ ձայն մը լսեց ներս

խոչնկառները, պարիսպէն ներս անցաւ և վեր
տշտարտկ երաւ ուր Վարդուհին կը քնանար
Վարդուհին այդ տառն ալ այնքան գեղեցիկ էր
ինչպէս հարիւր տարի առաջ՝ երբ չար յաւերժա-
հարսը կախարդեց զինքը:

Թագաւորին աղան այնքան սիրեց՝ որ ծրա-
ռեւաւ համրաւը գեղեցիկ Վարդուհին Այդ
վայրին արթնցաւ թագաւորին աղջիկը
արթնցան նաև թագաւորն ու թագուհին
թոշուններն և ծառաները, Կոյնապէս խոհարարնե-
րը որոնք իսկոյն հարիւր տարի առաջ կէս թո-
գած կերակուրները եփեցին և հարսանեկան շր-
քեղ սեղան մը պատրաստեցին Հարսն եղաւ
Վարդուհին, իսկ վիստն՝ հարաւային թագաւորին
գեղեցիկ որդին:



Հ Ե Ց Ա Ք Ր Ք Ի Ր Պ Օ Ղ Ա Ս Ի Կ Բ

Ելօքիկ տղիկ մըն էր Պօղոսիկ, զա-
մերը լաւ կը սովորէր, որել ալ դիտէր
և թաւարանութեան մէջ առաջինն էր Բնաւ
սուտ չեր խօսեր և նոյն իսկ ցուրտին իր հօրը
կ'օգնէր՝ երբ ան փայտ կը կարէր, որովհետեւ
Պօղոսիկին հայրը վայտահար էր Ծնողքը ամա-
ռը մեծ անտառը անակի մը մէջ կը բնակէին,
Պօղոսիկ ալ անոնց հետ հոն կը բնակէր և երբ
հայրը անտառը փայտ կարերւ կ'երթար՝ ինք ալ
ծագիկ ու սունկ կը ժողվէր, թոշուններուն և
նոյն իսկ սկիւններուն ետեւէն կը վաղէր
Զմիոր երբ հայրը մեծ անտառէն գիւղ
փոխազրուեցաւ, ուր եւս ունեին անակ մը, Պօ-

գոսիկ ալ հետք եկաւ. Պօղոսիկ աշխատասեր
հույ և խելոքիկ տղայ մըն էր թէիւ, բայց մեծ
պակասութիւն մըն ալ ունէր. չափէն աւելի հե-
տաքրքիր էր Բլլա՛ր ձմեռ, ըլլա՛ր ամառ՝ Պօ-
ղոսիկ իր այս պակասութիւնը չը կրնար ա-
զատի.

Անդամ մը Ծնունդէն առաջ Պօղոսիկին
հայրը անտառ գնաց. հետք տարաւ նաեւ զինքը:

—Աիբելի հայրիկ, վերը մայրիններուն քո՞վ
ախտի երթուննը, հարցաց հնատաքրքիր Պօղոսիկը:

—Զէ գաւատիս, ճիմա հոն կարելի չէ երթար
—Ինչու՞ համար, հայրիկ

—Որոշնետեւ այս տաեն Ծնունդի հրեշ-
տակները կայխատին հոն:

—Ծնունդի ծաւերուն համար մայրիննը ր
կը զատեն:

—Ար զաւատիս, և անոնց վրայ նշան կը դնեն
—Ի՞նչ նշան կը դնեն:

—Հրեշտակի ոսկեկտոյն մազ կը կախեն ծա-
սերուն մրայ յետոյ կը դարդարեն շատ տեսակ
զեղեցիկ բաններսի:

Պօղոսիկ լուեց բայց աշնքան հետաքրքրուե-
ցաւ, որ սոցեց ծածուկ երթայ զիտել թէ ի՞նչ
կ'ընէն Հրեշտակները Մասնեց որ թերեւս չեն
նեղաներ, և կրնաց րդար որ անոնց սդնէ ար:

Կարծես հայրը հասկցաւ տղուն զիտաւո-
թիւնը և խստիւ պատութիւնց.

—Նայի՛ զաւակս, չըլլայ որ վեր, երեշտակ-

ներուն քով երթաս, անսնք մարզոցմէն տես-

նուի չեն սիրեր:

Ի զուր էին այս պատուելները. Հազիւ թէ
հայրը իր գործին պկաս էր՝ Պօղոսիկ յեսէն վեր
երաւ, շատ վեր, և երը մայրիններուն հասաւ՝
արգէն մթնցուծ էր Ցուրտէն անոր տկրանները
կավիկամիկ պկասան:

Երը մութը լու մը կոխած էր՝ Պօղոսիկ
զանգակի մը ձայնն առաւ ու սիրտը տրուիկն
սկրաւ, բայց նորէն շարունակեց իր վերելքու:

Ցանկարծ ոսքերը զկտինը զամուհցան,
վայրկեան մը աչքերն ալ գոցեց որ չկտրնան
շրացուցիչ լուսաւորութիւննիւ երը աչքերը րա-
ցաւ՝ տեսաւ որ հաղարաւոր զարգարոււած ծասեր
լոյսերու մէջ կը պապզային և սկիբավարս հրեշ-
տակները զեռ կը շարունակեին ուրիշ ծոսեր ալ
զարգարել նրկնային հրաշալի երգեր հրդերով և
ա՛յնքան զրազած էին որ չնշմարեցին Պօղոսիկը:
Այնքան գեղեցիկ և նորօրինակ խաղալիքներ
կային ծառերուն տակ, որոնցմէ շատերը չը
տեսած գեռ Պօղոսիկ, անշուշտ քտղաքի տղաք-
ներուն համար էին:

Պօղոսիկ փորձեց գեռ առաջ երթար ծառե-
րուն մասենալ խորհեցաւ որ կրնար քանի մը
խաղալիքներ ձեռք ձգեր:

Հետաքրքրութիւնը այնքան սաստիկ էր
որ համարձակեցաւ սասաջ երթաբ Զէր անզրա-
գարձած որ փաքրիկ հրեշտակ մը արդէն կանու-
խէն ահասած էր զինքը որ ի սկզբան բարկու-
թեամբ ուղեց վանտեկ անառակ ազան, յետոյ
յաւ հոմարեց տեսնել թէ ի՞նչ կ'ուզէ ըներ

Երբ տհաւու որ Պօզոսիկ միայն հետա-
քրքրութեան համար և կան է՝ ուկեներ զրուխը
շարժենավ թառաւ և զոյլավ փակցնելիք բերելով
զնաց Պօզոսիկին հոեւը կեցած անոր ականջին
քսեց և զայն մայրի ծառի մը ճիւզին փակցուց:

— Ռ' Փ, օ՛Փ, բացառանչեց Պօզոսիկ ձեռքը
ականջին տանելով, բայց ուշ էր, Ականջը ար-
դէն ծառին փակուծ էր և չէր կրնար տեղէն
շարժիր որտինետեւ երբ ուղեց սասաջ երթալ տ-
կանջը սաստիկ ցաւիլ սկսաւ:

Հիմա միտյն սկսաւ փախնալ հետաքրքիր
տպան ի՞նչ պիտի բնէր: Անչուշտ երբ հրեշտակ-
ները զինքը հոս տեսնեն պիտի ծիծեն և մին-
չեւ ետք հոս ծառին փակած պիտի ձգեն:

Ամէն ճիւգ թափեց որ ականջը անդում մը
ծառէն ազատէ, հոգը չէր սաստիկ ցաւը Ական-
ջը ա՛յնքան երկնցաւ որ կրկինէն աւելին
եղաւ, բայց նորէն ծառէն չբաժնուեցաւ:

Փոքրիկ հրեշտակը, որ ետեւէն կը զիտէր,
խնդարով բառ:

— Քեզի՞ պէս հետաքրքիր Պօզոսիկ, հիմա
տեսա՞ր թէ ի՞նչ զէշ բան է հետաքրքրութիւնը:
Ականջը թիի մը պէս մհեցած է և ուկեզօծուած:

Պօզոսիկ այնքա՞ն ուժով փախաւ վտիէն՝
որ ծառին ճիւզը ուկանջին կոլոծ մնաց, ու վա-
զեց վազեց, կրցածին չոփ վազեց զէսի տաւն
առանց ականջի ցաւին ուշ զնելու:


Կէս զիշերին մօտ էր երբ տուն հասաւ, և
երբ զիսարկը զիսէն փար առաւ, մայրը սարսո-
փեցաւ, սրովհետեւ աղուն ականջը երկու ան-
գամը մեծացած և ներկրուած էր:

Լուսպին, շփեցին՝ ի զուշո հրեշտակին
քսած ներկը զիրցան հաներ:

Այդ օրէն ետք Պօզոսիկ զադրեցաւ հետա-
քրքիր ըլլակէ: Ան այլեւս մարդոց մէջ հազիւ
կ'երեւար, որովհետեւ ամէնքը կը ծաղրէին
զինքը և կը խնդային վրան Աւուցիչը միայն
երբ կը տեսնէր զինք, զլուխը այնպէս մը կը
շարժէր՝ որ կարծես ըսել կուզէր: — Պօզոսիկ ալ-
եւս հետաքրքիր պէտք չէ րլուտ

Ծնունդը եկու: Պօզոսիկ նորէն անսառ
գնաց, վեր գագտթը բարձրացաւ ուր մայրիի
ծառեր կային, բայց այս անդամ ո՛չ թէ հետա-
քրքրութենէն մզուած էր, այլ գնաց որպէսզի
խնդրէ հրեշտակներէն որ ազատեն զինքը տը-
գեղ, մհծ ուկեզօծուած ականջէն:

Հրեշտակները, տեսնելով որ Պօղոսիկ այլ-
եւս հետաքրքիր չէ՝ ագեղ ականջին, տեղ իրեն
բնական ականջը դրին, նոյնիսկ գեղեցիկ Ծնուն-
դի ծառ մըն այ տուբին անոր, որովհետեւ կըր-
ցած էր իր պակասութիւնը դարմաներ



203

4680

«ԳԱՐՈՒԻՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՍՏԵՎԱԾԱՐ

Դրասուն «Յիբումնաւու»

Ttp. „Frumoasa“, Frumoasa (Jud. Cîc)

Roumanie

Ա. ՇԱԲՔ

1. Փոքրիկ Կուրմիք Գլասանցաւորը
2. Կոչիկ Հաղոծ Դաստին
3. Ասկիէ Ժամանակամիջոցին Վախճանու
4. Հեքեաթներ
5. Հեքեաթներ (Բ)
6. Հեքեաթներ (Պ)

0008917

Գի՞ն հատը 7 լի. արտասահման 1 ֆրան. ֆրնջ.
(Բաւմանից հայ վարժարաններու աշուկերաններ
ուն համար բայցառաբար հատը 5 լի.)

2013

«ԳԱՐՈՒԻՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՊԱՍՏՈՒՆԻԿԱԼԿԱՆ ԱՈՒԱՏ-
ԹԵՐԹԻ ՀՐԱՄԱՆԱՐԱՆ ԱՐԵՔ ԽԻՇԻՐԸ (ԱՊԱՏԼԵ-
ՐԱՊԱՐԳ 141 մհծակիր Էջ) Կ'ԱՐԺԵՆ 60 լի.

ՀՀ Ազգային գրադարան



NL0008917

